

# Օհան Ռէիզ

~~~~~

**Ե**անկըն վար Դադավշատա՛ (Կրա՛կ Կայ Դագալլա) :

Այս գլուխչ աղաղակը կ' արձակէին, 1853 յուլիս 9ին, Ստամպօլի հին թաղերէն մէկուն Ասմաթիայի գիշերապահները : Այս ժիշտ, քաղաքին ու արուարձաններուն բոլոր պկիցիներուն կողմէ միեւնոյն ժամուն կրկնուելով եւ այն երկաթ ածայր լաստիկուն հարուածերով շեշտուելով՝ զրոյ կը բաղսէին սալարկին, ընդուած արթնցոցած էր փողոցներու շուները, որոնց տիտուր ոռուումները սոսկում կ'ազդէին բնակիչներու արտին : Ասոնք, կոստանդնուպոլսոյ ամնէն աւելի տօթագին ամիսին առաւելինէն թմրած, դանդաղործն վեր կ'առնէին պատուանին վարագոյրին մէկ ծայրը, հորիզոնին վրայ կարմրութեան բացակայութենէն կը ստուգէին թէ հրդեռ շատ հնուու էր իրենց բնակարաններէն, եւ անկողին կը վերադառնայն՝ հսկոյն խոր քոնիք մէջ թաղուելու համար :

Միայն ջրանակիբներուն ներեկի չ'էր քնանալ, այն հակակառը բուրումպահներուն որոնց պաշտօնն էր բոցերէն ազատին առանեան սատանու ու շշակայներ, երբ Զէլների Հունակարացին գեն հնա կազմակիրպած չ'էր եւրոպական գրութեամբ ջրանակներու գոռնդրեւ : Ենակըն Վէօչիկի մէկ պահակէն լուր առնելով, Օհան Ռէիզ, Ստամպիայի հայ եկեղեցոց ջրանակիբներուն պետը, ոտքի եմած էր արդէն: Զայն ստուար իր մարդերուն, որնք կոնդի պէս կը բնանային իրենց առօրեայ տաժամա աշխատանքէն յետոյ — զի այս կամաւոր ջրանակները քեռնակիր, նաևալպար, ձկնորս կամ արենատաւոր էին —, եւ անոնց ծանոյց հրդեհը :

« Նորէն հրդեհ, գոյեց խումբին կրսերա դոյն անդամը, քոնին խամացարուելին զայրացած, Մեր ճակատագիրն է ուրեմն որ հանդըստութեան երես չը տեսնենք : Երեք օր առաջ, կրակին զէմ կոռուցանք : Ստամպօլի յունական թաղին՝ թէնէրի մէջ : Այժմ ալ պիտի վազենք,

Դադավլա՛, Բերայի յունական թաղը, նախորդ հրդեկն հազիւ լոգուութիւն առած եւ մեր հոն ստացած վէրքերէն դեռ չը թշշկուած : Միթէ արքա՞ր է որ գուումնի կոորենք սա Յոյներուն համար : Հրզեկներուն կէսր առաջ կոյ դայ իրենց այն սովորութենէն որ կը պահանջէ կանթեց մը վասեր իրենց ննջամենեակի պատկերին առնել : Ճուկեր օգուտ կը բաղեն անոնց քունէն գուրու քաշկուու համար պատրոյցը, որ, վար իշնալով, կը բռնկցունէ անկողինը կամ վարագոյնները : — Հերի՛ք է, հերի՛ք, կը պատասխանէ Օհան Ռէիզ, կիրտասարդ ջրանակիբն դլուխը շիշելով, Գիտենք այդ բոլոր պատմութիւնները : Անսախի մը գործած մէկ անխոնեմութեանը համար, չ'ենք Կարօք երես գարծունել այն անմարդներն որոց կործանում կը սպասնայ պատուհասը : Աղքատները անձնագիրն կը սպասնա այն ջրանակիբներուն որոնք բոցերէն պիտի պատենք իրենց ըստանիքներուն բոյնը : Ասոնք զրիարաց պիտի ընդունին մեզ, իրը փրկութեան հրհտակները : Կրնա՞նք իրենց զլանալ մոր օգուութիւնը, առարկելով թէ պէտք ունինք քնանալու : Օ՞ն ուրեմն ։ Շուշան հագուեցէք, եւ ճամբա՞ր Ելենքի, Մենք հասարակ ջրհանիքները չ'ենք . զուութիւն Աստուծոյ, հայ եկեղեցոյ ջրհանիքներն ենք մննք : »

Ընափեր հոգիները պէտք կը զգան ազնիւ զաղափարի մը յարելու : Ան փարոսի տեղ կը ծառայէ անոնց՝ կեանքի խաւարին մէջ : Կ'արփաւանէ զանոնց եւ կը բարոյականէ անոնց զործերը : Իր տափութեանն ու անհամութեանը հակառակ, Օհան Ռէիզ այդպիսի հոգի մը կը կրկէ : Հայ եկեղեցը համասա ջրհանիլը, իրեն ամսէս կը թուր թէ եկեղեցական զամփն կը պատկանէր Ուղղութիւն ու գթութիւն կը բաղոզէր, իրը թէ միափոնար մ'եղած ըլլար : Իր գործերը կը համաձայնեցունէր ամենալիխտ արդարութեան մը սկզբունքներուն, եւ կը պահանջէր որ իր ստորագասեամներն ալ նոյն ընթացքին հետեւելին : Ասոնք կը պաշտէին՝ զինքը, միանգաման իրմէ պատկանելով :

« Ահանար է քեզ զէմ խօսիլ, պատասխանեց դիահանա ջրհանիքը, Օհան Ռէիզի փաստերէն կակուցցած : Անըքան անուշ լեզու մ'ուսիս որ — ինչպէս կ'ըսեն — օձը պատին ծակէն դուրս

կը հանէ : Պիտի վազենք ո՛ւր որ ուզեմ : »

Ֆրանկիրները մէկ ակնթարթի մէջ հագան իրենց կարծ եւ ուսուցի կ տափանաները , որոնք մէջ թին վրայ կ'ամրանային պղինձէ ծանր ճարամնդ կրօզ կայիէ գոտիով , եւ իրենց կոյտ չունայէ բածկուները , կուրծքին վրայ լայնաբաց : Այս էլու իրենց կրամ տալոր հագուստը կրակի երթարու հանար , ամառ ճանոր , արեւի տափան կամ անձրեւն ու ձեռին տակ :

Նետուեցան ջրհանին ու գործիքներուն վրայ : Պահ մ'առաջ բողոքոց երթասարդը , որ խուռքին պօրունին էր , բռնեց ջրհանին տէզը եւ թափորին գլուխն անցաւ : Չորս ջրհանիքրներ իրենց ուսերուն վրայ բարձրացոցին ջրհանը , կարմիր ներկուած ու ծաղկաձև զարդեփով պէսուած : Ուրիշներ ուսկնդանութ կափեցն բոլորուած կայէք խողովակները : Մի քանիներ վառեցին թուղթէ լապուներու , յոյն նըպարավաճաէն գնուած 'զոր սափացին խանութը բանալ :

Ճամբար ելելու պահուն , Օհան Ռէիզ խախուսեց իր մարզերը , եւ իր ստենառքեան ճայնութը արձակեց կրակի գացազ Կոստանդնուպոլսու հայ եկեղեցիներու ջրհանկիրներուն սովորական աղաղակը .

Էրմէնի իշխակի , պապամ (Ահա հայ եկեղեցոց ջրհանկիրները) :

Այս քաջերը արշաւաքայլ անցան այն անջրպետէն որ Սամաթիխան Ասկեղջիւրի ափերէն կը զատէ : Գլխարաց էին , մերկ ոտքով ու սրբունքով , եւ հովին կուտային իրենց ուսուն ու թառ կուրծքը , աշխատանքէն պնդացած ու արեւէն սեւցած : Քամիխն մղումին ասկ , մօմին պատրոյքը մերթ կը բարկունինէր թուղթէ լապտերէն մին , աննոք ուսունէր մը կը վառէին , եւ կը շարունակէին իրեւոց հերթական արշաւը : Թափառական շուներ անոնց ետեւէն կը վազէին սոէզ , այլ ուժեղ կեցը կ'ընդունէին եւ կը փախչէին ուռնաձայն : Պարսկ իշավարներ ու համազգային բախտախնդիրներ կը հետեւէին թափորին , բոցանարակ ուռները թալլելու կամ իրենց ինչքերը փափցուոնչները կողոպակելու յուսուք : Օհան Ռէիզ կ'ատէր այս աւազակները , այլ զիտէր թէ աննոք , յոգնութեան չը զիմանալով , քիչ ատենէն պիտի ստիպաւէին զատուգի խումբէն եւ գուցէ կէս ճամբան մնալ :

Ջրհանկիրները կարճ միջոցի մէջ հասան Ուն-Գաբրանի հին կամուրջը , Աւելիջիւրի վրայ : Այս աղմկայոյդ ու խայտաբղէտ խուժանը որ կամուրջէն կ անցնէր երթալ կրակը տահնելու համար , հատձնենք քաշուեցան փայտորմներուն կողմը , գիտանալով թէ բուշունկամները արտօնուած էին անպատճիք կերպով ոտնակիոն ընել իրենց արշաւին արղելք եղածները : Փատթամ-պօլի նահանգէն նոր նկած թուրք գիւղացի մը , որ ժողովուրին կը հետեւէր մեթինապէտ : հետաքրուեցան հարցնել ջրհանկիրներուն թէ ուր էր կրակը : Այսպիսի անպարկեալ պատառախն ժ'առակ որ նկերի չէ լիշտասակիւ :

« Զը գիտե՞ս ուրիմն թէ , նկատել տուաւ իրեն ուրիշ թուրք մը , երբէք պէտք չէ ջրհանկիրներուն հարցնել թէ կրակն ուր է : Պատասխան առնելու համար ինձ պէս ընկերու է : ու գոչեց խումբին .

« Աղջո՞ւ օրա (Բարի՛ յաղողութիւն) :

— Ելյալը՛ն (Ծորիակալութիւն) , պատասխանելին ջրհանկիրները , Կրակը Դադավալ է :

Ջրհանը կրօզ չորս թուղունպամիներուն յաջորդեցին ուրիշ երկու զուգիր , ամեն ջրհանկիր ուսեննալով հասակակից ընկեր մը , որ կը նշանակուի նախապէս եւ կը կոչուի « ուսընկեր » (օւուզաւաշ) : Եւ թափորը կամուրջէն անցաւ մրրիկի պէս :

Գասթամպօլի գեղջուկը , որ ապշած մնացած էր , կը հարցնէ իր խօսակցին թէ ով էին այդ քաջերը :

Ասմաթիայի Սուլու-Մանաստըրի հայ ջրհանկիրներն են , չը զիտե՞ս , կը պատասխանէ այս կերինը : Թէեւ կեազուր , շատ կորմէ հն Մենք , Պուսեցի թուրքերու , որ կը ճանշնանը այս Հայեր , սովորութիւն ունինք ըսել թէ երէ օր մը հայ ազգը յաջողի թագաւորութիւն հաստատել , Սամաթիայի Հայերուն կորովն պարու զայն :

Ոստանին մէջ ապօօլ Թուրքերն այսպիսի առած մ' ունէին արցարեւ : 1896ի դէպքերը մասամբ արդարացոցին 'զայն' , քանի որ , մինչ յանդուզն հայ լիքափոխականներ : Օսմանեան Դրամատունը կը գրաւէին յանկարծ , Սամաթիա Ստամբուլի միակ թաղը եղաւ ուր Հայերը կատաղի գիտնաբութիւն մ' ըրին թուրք զորքին :

Սամաթթիսի խումբը քիչ տաճնէն հասաւ Դագավալս, ուր մօտակայ արտաքածուներուն խումբերը արդէն ծանուցած էին իրենց ներկայութիւնը : Արկածին անզը համնելուն, Օհան Ռէզ, իր կարգին, արձակց աւանդական աղապակը, իր մէկին իիլիսկի, պապա՞մ: Անմիջապէս շրջապատուեցաւ հարուսա Յոյներէ, որոնք հինգ, տաս կամ քսան օսմանինան ուսկի կ առաջարկէին իրեն ևիչ հաւանէք միայն իրենց տուները պաշտպանել :

« Գուք հարուսա էք, պատասխանեց, եւ կրնաք նորէն շինել ձեր տուները : Հայ եկեղեցոյ յիհանկիրները աղքատներուն օգնելու համար միայն եկած են հու : »

Եւ կրամայեց իր մարդերուն որ մօտակայ հորի մը մէջ ընկղղմն խողովակները եւ իրենց ջրհանին ցայտումը կերպուացունեն այն ողորմիք մանակներուն վրայ՝ զորս կրակը կը պատշնար աւլիկի :

Երբ այս ջրհանկիրները թափանցէին բնակիցներէն լրաւած տան մը մէջ, Օհան Ռէզ արտօնութիւն չէր տար որ թալլէին՝ զայն, Ոչ ստակ պիտի գայէին, ոչ մանկագին իրերու, ոչ կանելէին : Միան անուչի մամները պարպելու թյոյլուութիւն կ'ընէր, գիտնալով թէ այդ մեծ երախայները անուշի խինդ էին :

Հզրեկը կերպէս զայտուեցաւ Հայերու, Յոյներու եւ Թուրքերու յիհաներուն միացեալ երկիրովը — Կոստանդնուպոլսոյ Հզրեախները այն տաճները բաւական արի չէին սեպուեր ջրուհանկիրներ արտազրկու համար : Թուրքունզամիները, ժողովուրդին ներմ չնորհաւորութիւններն ստացած, յաջորդ որը Դագավալյաէն կը մեկնէին իրենց ուրուն թաղերը վերաբանալու համար :

Օհան Ռէզի ամենէն աւելի նախաւոր հանգիսաց ըլլալով իր քաջութեամբն ու մարգասիրութեամբը, նախանձը շարժեց Գարա Օսմանին, Աթ-Մարայ թաղի թուրք յիհանկիրներու պետքին մը բայց արժանաց չէ կարօղ հանդուրժել երբէք, ի՞նչ ենդի մէջ ալ ըլլայ :

Գարա Օսման, կորովի ըմբի մը, կը մօտենայ ուրին Օհան Ռէզին եւ խիստ ձայնով կ'ըսէ, անոր բաղուկները սեղմելով :

« Լսեցի թէ դարբին ես : կը տեսնեմ որ

պորտանէ դնենեներ ունիս, Կ ուզեմ հետք չափուիլ առաջին անգամ որ իրարու պատահինք, զի յոզնած հմ այսօր :

— Ես երբէք չ'եմ յոզնիր, կը պատասխանէ Հայը : Գու տրամադրութեանդ տակ պիտի ըլլամ երբ որ ուզես : »

Երբու պետերուն ու երկու խումբերուն միշտ եւ սպառնալից ակնարկներ կը փոխանակուին, Միհանմարտը կատարակուած էր :

Խնազէս ամեն հրդինչի յաջորդ օրը, ջրհանկիրները իրենց թաքերուն սրճարանները կ'երթան, որորելով իրենց բազուկներն աղեղնաձեւ բոլորած, եւ կը պատմին դէպքին մանրամանութիւնները : Կը ճատեն հասարակութեան մ'առջնեւ որ կը հիանայ իրենց վրայ : Անտոնցէ ումանից թերակապ, ոմանիք ալ կը կազան : Այդ բարէմիտ տղաճներուն շիքն է այս : Ամեն կողմէ կը լսեն սա բառերը. Կէչի՞շ' օրս (Արագ պապաթին'ւմ) : Գոհ են, կյալարի կը պատասխանեն եւ կը պատմին թէ իրենց բազուկն զանակի հարուած մը ստացած է կամ թէ կրակէն կարմրած գառ մը ծակած է իրենց բուպկը ոսպք :

Օհան Ռէզը ու Գարա Օսման չը պիտի ուշանային իրարու պատահելու : Անգամ եմբարձուերը կը մօտենար, ամիս մը որ մասնաւորապէս ճճի էր հզրեկի կողմէ՝ փայտաշէն քաղաքի մը համար, ինչպէս էր Կոստանդնուպոլիս վետ հային քառասուն տարի առաջ : Այս այն ամիսն է ուր կը հասնի պատիհճանը, եւ, ամեն տուն, տեղացները ամեն օր անոր չիրտերը կը տապէկն ձէթի մէջ, մացափի կամ տաշեղի կրակի մը վրայ որ զիւրաւ . կը հազորդուի իշխանցէն վրայ :

Սեպտեմբեր 21ի զիւերը, պէտիները ծանուցին թէ հրդեւ ծագած էր Գալլիսնու-Գուլլուզ, Բնարյի մէկ թաղն ուր ննիչէրները նրբանն պահականոց մը հասաստած էին թրքական գալլիներուն նաւազներուն համար : Հովը բուռն էր, եւ հարիւրած տնակներ ալրեցան լուցեկի առուիբու պէս : Քրիստոնեայ եւ մահմետական յիհանկիրները վերջապէս կրակը մարեցին, հնուցէն ժայթթուած ասորաչէկ գամերու եւ բոցագառ բներիներու տարափի մը տակ կանգնելով աներիւզ : Օհան Ռէզ մսկներու նախնը տուաւ իր մարգերուն Ան-Գարանի կամուրջին վրայ,

իրենց ետևելն հասան Փարա Օսմանի ընկերները , որոնց խինդ վաղքն ու վայրենի ճիշերը բարբարոսաց արշաւանքի մը կատարեալ պատկերը կ'ընծայէին : Հայերը վար նենեցին իրենց ջրհանը եւ բաշեցին իրենց կաշիէ գօտիները : Թուրքերն առ նորի բանն ըրին :

Այս ատեն նոմերական կուի մը տեղի ունեցաւ իրն կամուրջին վրայ , որ կը ճոնչէր մարտիկներուն ոսքին տակ Դիրիկընդդառն ոգորում մը պայթեցաւ երկու խումբերու միջին որոնց ամեն մէկը յիսունի մօս կտրիներէ բաղկացած էր : Գօտիներուն կոււա ճարմանները քիթեր կը փշրէին , ծնուաներ կը մարդաշաբէին կամ զաներ կը կորուակէին : Թուրքերը , յաղթուած , կը բաշէին իրենց զանակները եւ կը ջանային գորիննք պաշտպանել :

Մարտիկներ կանգ կ'առուուն յանկարծ : Կը տեսնեն թէ երկու պետերը կուի բանուած էին : Օնան թէիք ու Փարա Օսման կը ճօնչէին իրենց գօտիները , ման սպաննալով իրարու : Մի քանի հարուած տաէ ու ստանաէլ յետոյ , Սամաթիայի շրինակիրներուն պետք իր դարբինի կորոյիք բազուկը կը վերցունէ եւ գօտին սոսիմին դանկին վրայ կ'իջեցունէ ու ժգին : Սա մէկդի կը զարձունէ զուուիք , ճարմանդին բաղխումն խուսափելու համար . այլ կ'ընդունի սոսկալի հարուածը ձափ ականջին ետեւ , եւ կոյսի մը պէս կը թաւալի : Մեռած էր :

Իր ընկերները կը տանին դիակը , որ նոյն օրն իսկ կը թաղուի : Գալով մարդասպանին , կ'երթայ սատիկանութեան կը յանձնուի եւ բանտ կը նեսուի :

Գարա Օսմանի սպանման լուրը կը զայրացունէ մահմետականները եւ սարսափ կ'ազդէ քրիստոնեաներուն :

Սամաթիայի հայ երիւելիները կը ջանան գաաին կաշառել : Թուրք սափիրի մը միջոցաւ որ իր մոտերիմն էր , մնաւագէ թանկարին դորդ մը կը նուիրեն անոր , եւ յանձն կ'առուուն յիսուն օսմանին սուկի վճարել եթէ յաջողէր զոհին մօրմէն խոստում առնել որ հայ հասարակութեան կողմէ արուելիք հարիր ոսկիք տուու գանքով մը շատանար : Գաաին կը խոստանայ կարելին ընել , եւ Հայերուն իրատ կուտայ որ Փարա Օսմանի մօրը զէկին մարդասպանին մայ-

րը , որպէս զի ջանայ ողոքել ՝ զայն իր պաղատանըներով :

Օսան թէիքի մայրը սեւ հագուստաները կը հազնի եւ Աք-Սարայ թաղը կ'երթայ : Կը մանէ նշղլ-թուլումա փողոցը եւ իրմիթի մը գուուը կը զարնէ , միրտը յուզմունքով փոթորկած :

« Ո՞ ես , կը հարցնէ պառաւ մը՝ աշքերը արցունքի ուռած ու կարմրած : Ի՞նչ կ'ուղիս ինչ :

Հայուեկն անոր ոտքը կը նետուի եւ կ'ըսէ հեծեծագին :

« Մայր մ'եմ ես , քեզ չափ դժբախտ : Իմ զաւակը զգառաւածով սպաներ է քու զաւակդ : Դրա մեզ , եւ մը՝ պահանջեր իր զուխտը : Ընդունէ հարիւր ոսկիի տուզանք մը , մեր յակեւ տեսնական երախտագիտութեանը հետո :

— Դուն զաւկին զահիքին մայրն ես , եւ կը յանդինի տունս ո՞տք կոյնել : Դո՞ւրս կորսուէ , կեավուր շուն եթէ ծեր ու տիկր չ'ըլլայի , ճիշոց պիտի նետուէի եւ կոկորդդ երկու մատուիս պիտի նզմէի :

— Գիտութիւն , ի սէ՛ր Ալլահի :

— Դո՞ւրս կորսուէ , Սատանի՛ ձագ :

եւ , մուեզին , կից մը տալով վնասեց արտասութեր մայրը :

Դատը յաջորդ օրը տեղի պիտի ունենար : Մայրական ուրիշն մղուած , Հայուեկն կը քաշ-կրսուիք կ'երթայ մինչեւ զատարանին դուռը , աւելի մեռած քան կենդանի : Երբ զոյնին մայրը կը հասի , անոր ոտքը կը նետուի ան եւ աղէ-էկէ ճիշ մը կարձակէ .

« Գիտութիւն , Շնո՞ր , Բատիշահի՛ արեւուն :

— Ի՞նչ , կը պատասխանէ արհամարհութերսուն , զո՞ւն եւ նորէն , կեավուր շուն :

Կը թքնէ վրան եւ զատարանին սեմէն կ'անցնի թեթևուսն , իր ատելու թեամբը երիստասարդացած :

Գատին կը սպասէր անոր , խոսուացուած կաշուռք շանելու անհամբեր :

« Տիկին , կ'ըսէ անոր , զաւկիք սպանչին այլըր յանձն կ'առուու . հարիւր ոսկիի տուզանք մը վճարել քեզ եթէ հրաժարիս Օնան թէիքի գուխրի պահանջելէ : Եէրիի որրազան օրէնքին համեմատ , կատարելապէս աղատ ես այլ պատ-

Չարկն ընդունելու : Ուիրը կանխամտածուած  
չէր . պարզապես արդիւնք է դիպուածի , ճա-  
կառազգի : Խոչ է որոշում :

— Եփենքիմ , կը պատասխանէ Թթբուշին  
նուոր այլ զնական ձայնով , խանրմա յան իս-  
տրիմ (Տէր , արիւնիս տեղ արիւն կ'ուզեմ) :

— Տիկին , մերադորքը երփասաւրդ է . մայր  
ունի : Գթա անոնց , եւ ընդունէ տուգանքը :

— Եփենքիմ , խանրմա յան իստրիմ :

— Տիկին , դուն աղքատ ես , մէկ ոսակ  
չունիս : Հարիր ոսկին մձկակ գումար մ'է :  
Ընդունէ , եւ Ալլահին յանձնէ յանցաւորը պա-  
տասխանուց գործը , վերջին գատաստանին օրը :

— Եփենքիմ , խանրմա յան իստրիմ : »

Մօր յամառութիւնը ի վերեւ հանած էր  
գատաւորին ճարտարութիւնը : Սա մահուան  
զիւն արտասանեց , քիթին տակէն մուռալով :

« Ասալիտա՞ն Կիրկ , իսուն ոսկիս գործար »

Կիրկ մէկնեցաւ զատարանէն , ժափս մը  
շուրջերուն վրայ . իր առաջին ժափտը սիրելի  
զաւկին մանէն ի վեր :

(Հան Ռէիզ անհոգութեամբ իմացաւ իր զա-  
տապարութեամբ լւրը , եւ բանտապետին յայտ-  
նեց թէ պատրաստ էր մնանիւ . Այս վերջինը  
բարի ծերուկ մ'էր , թէն նախկին ննիչէրի :

« Որդեսկ , ըստա անոր , կը զթամ երփաս-  
սարգութեանդ եւ կը հանամ արութեանդ վրայ .  
Դարա Օսման ազգեցիկ բարէկնեներ ունի , եւ  
ոչ մէկ քրիստոնեայ պիտի կարենայ քեզ ազգ-  
անել : Փրկութեան մէկ միջոց միայն կը մնայ  
քեզ . Ընդունէ մահմետական կրօնը , եւ կը  
թողում որ փախչիս բանտէն :

— Ծորդակալ եմ հոգածութենէդ , կը պա-  
տասխանէ քրիստոնեամ : Այլ չ'եմ կարոյ ըն-  
դունիլ առաջարիդ , քանի որ հայ եկեղեցոյ  
յրհանկիրն եմ ես »

Մին այն բազմաթիւ Հայերէն որոց բարիք  
ըրած էր զատապարունալը , միջոցը գտաւ իրեն  
հետ տեսակցելու : Ենինէի ծխախտ նուիրեց  
անոր եւ , ծեր բանտապետին տուշարիկ լսելով ,  
ջերմորէն յորդորեց իր բարէկամը որ ընդունի  
զայն , իր կեանքն ազտակլու համար :

« Պարզապէս կնզծիք մը պիտի ըլլայ այր ,  
ըստա անոր , պատերազմական հսարք մը . Զե-  
ւակերպութիւնը կատարուելուն պէս , կծիկը կը  
զնեն այս անիծուած երկրէն եւ կ'երթաս էլ-

միածին , ուռսական հոդին վրայ , ուր մահմե-  
տականութենէն հրաժարելով մեր Եկեղեցոյ գիրկը  
կը վերադառնաս :

— Այս , այլ ի՞նչպէս կրնամ ուրանալ Քրիս-  
տոսը , ես , հայ եկեղեցոյ յրհանկիր : »

Թուրքերը որոշած էին յանցաւորը կախել  
Սէրապէջ-Ֆարաւսիի հրապարակին այս հնկայ  
թթէնիէն որ դարելէ ի վեր կախաղանի տեղ կը  
ծառայէր եւ որ իր բունին շուրջը՝ չորսած տե-  
րեւներէ աւելի մարդկային զլու իներու իմաւլը  
տեսած է : Կիրակի օր մ'ընտրեցին , քրիստո-  
սից դէմ իրենց ատելութիւնն աւելի շշշտելու  
համար Դարու Օսմանի մայրը , ժամանակին լուր  
անսելով , կը համանի իր մահմետական դրացունի-  
ներուն հետ . գետնին վրայ գորգ մը կը փուն .  
չարշաւոք թթէնիին դիմացը , եւ ծալապատիկ  
նստած , կը սկսին ուրախ զուարթ ճաշակել այն  
կաղամաթթուն՝ զոր պոյնձէ ամանով մը բե-  
րած էին : Ամեն զասակարգէ Թուրքերու ահա-  
զին ամբոխ մը անհամեր կը սպասէր այս կեա-  
վորին գալուն որ յանդզնած էր ձեռք վերցու-  
նել ծշմարիս հաւատացեալի մը վրայ : Հնան էր  
նաեւ Սամանթիայի հայ եկեղեցոյ յրհանկիրնե-  
րուն սպասոր խումբը :

Վերջապէս կը բերեն Օհան Ռէիզը : Նիհար-  
ած ու ծերացած Կ'երեւի , այլ ոստիկաններուն  
միջին կը քալէ անկնեներ : Բանտապետը հարկ  
չ'է գատած կազմկալ զայն , վստահ թէ ան  
շտան հպարտ էր բախչիւ փորձելու համար :

Հայլ բուժմանին վրայ կը պատցունէ իր նայ-  
ուածքը : Կը ճանչնայ իր ընկերները , որոնք  
արցունքնին կը սրբէին իրենց բուժնցներով .  
Կ'ուցէ վերջին անգամ ցոյց տալ անոնց թէ որ-  
քան կ'արևամարդէր մահը . Ինքնակամ կը բարձ-  
րանա թթէնիին տակ դրուած աթոռակին վրայ ,  
վիզը կ'անցունէ չուանը եւ կից մը զարնելավ  
կը տապալէ աթոռակը , գոչելէ յետոյ իր ստեն-  
տորեան ձանոնլ .

Էրմէնի իիշնէկի , պապա՞մ :  
ՄԻՒԱՍ ԶԵՐԱԶ  
(La France Littéraire , 15 յանիս 1905.)

